

C S U U E E U T

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԵԼՈՅՑ

ФБСРУ. СР. 1:

1839.

• 2 •

ԱՐԵՎԱՐԴԻՏԻ ոստրէն որ սատափ կըս-
վի , հասարակ ոստրէին ման ծովին տակը
ժայռերուն կամ քարերուն վրայ կըգտնը-
վի : Ես ժայռերը Աէյլան կղզին արևմը-
տեան կողմի ծովուն մէջը կըպատաճին ծո-
վեղերքէն տասնըհինդ մղոնի չափ բացը ,
ուրսուղի միջակ խորուն կութիւնը տասներ-
կու գրկաչափի կըհանի , և ուր որ շատ
դարերէ ՚ի վեր մարդքրիտի որսորդու-
թիւն ընողներուն ամէնէն երևելիները գա-
ցին : Են ժայռերը Աէյլան կղզին թա-
գաւորին՝ կամ թագաւորներուն ստացու-
ածքը սեպվեցան միշտ : Հոյանտացիք ի-
րենց իշխանութեան ժամանսակը միայն ի-
րենք կըծախէին անոնք : Աւ քանի որ Աէյ-
լան կղզին Ենդիայի իշխանութեան տակը
ինկաւ , ան կառավարութիւնը տարիէ տա-
րի աճուրդով կըծախէ անոնք հն որսոր-
դութեան երթալ ուղղողներուն :

Արսորդութիւնը միշտ Վաղիկ ամսուն
կըսկըսի , որովհետև ան աստիճան լայնու-
թեան տակը ծովը ան ժամանակը հանդարտ
կընայ ըլլալ . ու ընդհանրապէս կըտեէ
մինչեւ Վայիս ամսուն մէջը կամ վերջը :
Ես որսորդութիւնը չէ թէ միայն Սէյլան
կղզիին ընսակի չները ծովեղերքը կըթափէ,
հապա նաև Հնդկաստանի ընդուրձակ ցա-
մաքակղզիին ամէն կողմերէն անհամար
բազմութիւն կըբերէ հնո՞ , որոնց լեզունն-
ըուն գանհապչնութիւնը՝ վարքերնին ու հա-
գուստնին շատ սքանչելի է , և տեսնողնե-
րուն զուարձութիւն պատճառող : Ճամա-
նակաւոր բնակարանները ևս՝ որ իրենք կը-
շինեն , կամ իրենց համար կըշինին , չե-
տաքըբըութեան ու նկարագրէլու արժա-
նաւոր են : Վայի ծովեղերքին վրայ գրեթէ
անթիւ անհամար խրճիթներու բաղմու-

թիւն մը մէկէն կըտեսնըվի շինվիլ ան
տօնավաճառին ատենը : Այս խրչիթհները
կըշինեն միայն քանի մը ցից տնկելով գետ-
նի վրայ , ու Պահապահ ըսված Հնդկաստա-
նի եղբգին բարակներովը կըհուսեն , և
Քայլո ծառին տերևներովը վրան կըծած-
կեն : Սակայն աս քանի մը օր զիմանալու
անհաստատ բնակութիւնները շատ անգամ
կըլսայ որ՝ հարիւր յիսուն հազար հոգի
իրենց տակը կըպատուպարեն : Արարդու-
թեան սկըսելու նշանը առտրվան արշալոյ-
սին ատենը կըտրվի՝ թնդանօթի մը ձայ-
նով : Այս ձայնովը ան անհամնար նաւակ-
ները որ կէս գիշերուն ծովեցերեկն ելան ,
ու ցամաքէն փչած յաջողակ հովով մը ար-
շալոյնէն առաջ ժայռերուն վրայ հասան ,
ամէն մէկը իրենց տէրոջը ծախու առած
տեղը երկաթնին կըձլգէն ու գործի կըս-
կըսին :

կառավարութեան կողմանէ ալ նաւեր
կան հոն, որ մէկը իրեն յատուկ տերդէն
գուշս որսորդութիւն ընելու ըլլայ նէ ար-
գիլեն : Մարդութիւն որսորդութեան գա-
ցող նաւերը ընդհանրապէս նաւապետ մը-
ղեկավար մը՝ ու քսան մարդ ունին, որոնց
մէ տասը հատը վարպետներքնալուղակ են :
Են տասը ներքնալուղակներն ալ երկու
մասն բաժնը ված են, ամէն մէկը հինգ
չինգ հոգի : որոնք կարգաւ իջնալով ծո-
վին յատակը, մէկը մէկու հանգըստանալու
ժամանակ կուտան :

Օուրին մէջէն շուտով վար իջնալու
համար ան ժայռեւուն տակը՝ որոնց բոլոր
տիքը սատափները կծիկ կծիկ հաւքրված
են, տղերնին քարի մը վրայ կրդնեն՝ որ
ըրւանով կապած է, ու ըրւանին ծայրը
նաւին կազմված է: Ուրիշ ըրւան մըն ալ
ունին չետերնին, որուն ծայրը ուռկան մը
կամսակառ մը կապված է, ու վերի ծայրը

Աստրէ . ըստը այս կույզի : — Գրեացափ . գուլած : —
Վճռորդ . մասնիչ : Խոճիթ . գուշակ :

Տօնավաճառ . բանայիր : — Եթիքնալուղակ . կառլ
ի ճ :

նաւին մէջէն երկու հօգի բռնած են : Եւ սուրցմէ ՝ ի զար ամէն մէկ ներքնալուզակը սուր ու զօրաւոր դպնակ մըն աւ ունի հետ տը սատափները փրցունելու համար, համ ինքնազնքը պաշտպանելու համար՝ թէ որ ծովային գաղան մը վրան գալու ըլլայ նէ :

Օսվին յատակը իջածնուն պէտք որ ընդի կլնան նէ շուտով կը ժողով էն սատափները, և իրենց ուռիսնը կամ նուկուր լեցունել լով քարին կապլած չընալու թող կուտան, ու մէկալ ըրամնը կը բաշխն պուռ որ ծոյցին նաւաստիքը բռնած են համին մէջը, և շուտ մը ծովին երեսը կելան :

Թիւպէտ և Սէլլանի բոլորտիքը եղած ծովին մէջ կէտ ձուկելու չատ են, բայց խիստ քիչ երլայ որ վասնաւոր պատահ մանք մը ըլլայ : Մրիկա կարելի է ան ծոյցին ու աղմուկին տալ, որ այնչափ նաև եցան մէկուղ գայլէն կը պատճառի, և լուզակներուն շարունակ իջնալէն ու ելլալէն, որ առ որկրամոլ գաղանները կը բախչունեն ու կը տարտղին անդներ : Բայց աւելորդու պաշտ Սէլլանիները իրենց աստիճովու թիւնը քանի մը կախարդական բաներու կուտան, որ այս կարգին վրանին դուն : Վակայ ողբաղութ եղել է, որ ոչ նուերէն պատճառած ինուկան ճային և ոչ ան կախարդական բաներուն գործնական պաշտուած նութիւնը ծովային գաղանը արգելերէ . Հայուն ներքնալուզակը իր զանակին օդնու թիւնովը ու մեծ ճարտարութիւնով դադար էր մոռուցեր, և անվանուող գախներ է :

Ներքնալուզակները վափոխակի ելլայ լոլ ու իջնալով իրենց զօրծը կը շաբանաց կէն մինչեւ որ կէսօրին երկու ժամ մնոյ . ոց ան ժամանակը ծովին կաղմէն կրսկը վիճէ Հովք : Անառեն կառավարութեան նաւերուն մէկը հրացան մը կը պարպէտէ, որ է նշան բոլոր նաւերուն յամաքը դառնալուն : Օսվիպէրը հատածնուն պէտ, երիկ մարդ կիրկ մարդ ու տղաք անհամար բազմութիւն բանեւորներու, կը վազէն նաև երուն վրայ կուգոն, և ան օրվան ելած սատափ

ները կը հանեն մէկ զի կը տանիին : Ես մարդ դոցը ամէն մէկը իրեն քանի մը խրճիթ ունի, ու ամէն մէկ խրճիթին մէջը տեղ մը կայ ցիցերով ու Պամարուակ յանցառու կի բոլորած որ մէջէն ոգ անցնի :

Աս տեղմանքը կը լեցունեն ցամաքը հանված ասատափները, ու հնու կը ձգվին վտակ լու համար, որ արեին այլողական զօրութիւնովը շուտով կը լայ աս բան : Զարմանալի բան մըն է որ թէ արէտէտ այս չափ զէզերը որոնց նրանքանց ցիւրը անհամար սատափ կը պարունակէ իր մէջը համեմ ան մէջէն կոտր մը երկիրի մէջը կը փրտ տին, ու խոտո գարշէ և հոտ մը կը բուրտեն . սակայն անդին ասպիէն ծողվրված աս խունինի ճաղանան բարձրութիւնին աւողջու թեւնը վնաս մը ըլլար : Վնդիացի պաշտօնատարին մէկը կը լայ աւողջութիւնին մէկը կը լայ թէ, և Ես որ երկու տարի փրարու վրայ որսորդութեան տեղը դարձից ցայ, բնաւ մէկ զինուոր մը հիւանդ չի տեսաց իմ զունգիս մէջը : Խւրուացի նէր, ու Սէլլանիները (այսինքն Սէլլանից գիացոց Նորկաստանցի զօրքերը) միօրինակ աղէկ աւողջութիւն մը վայելէցին” :

Եւ մէկ վարդուած թիւնը մը կը պարութիւն, առ կը մայիսին տակը ուր որ բուսական բանդը այն չափ վնասակար են և արքու կը նի բայրուն, ընդ հակասակը կենդունական բանները պահենէ անվնաս են :

Փոռութիւնը բաւական յառաջացածին պէտ սատափները իրենց աւելի բան կը հանեն, ու իրենին տաշոներ մէջ՝ որոնք չաւելու բաններէն փորձած են . և ոքը անհոնց վրայ ծագէ ծուր կը լեցանեն : Վատակները միուսութ վիճակներն մէջը շուտով գուրու կուտան իրենց պահած . մարգը բիսները . ու ինէ մը մարդկի ամէնը սատափն մէկ կողմը կայնած, արագութեամբ գուշը կը թօթի : Վիճն անհոնք ու կը լրւան : Տաշոնին երկու ծոյցը մէրակացուներ կայնած են, ու կը դրուշան որ բանեւորները մարզպըրիս չի պահեն . ուրիշ վերակացուներ աւ կան ետենին կայնած որ նային քննեն թէ կը ըստ անողիտան դրւան ձգված սատափները ան որսուական գրացութենէն իրենց մէջը

Յանցառակի ու շաբանի : — Կերպործել . Անհամ ենթե : — Տաշու լուսնի ու ուրիշական :

Աստատի . Համար, Տաշունոր ու կէտ, արքու ուրիշական :

կըզարունակէ՞ն մի : Բանւորները ծեծ ուտելու պատիժով արգիլլածէն ձեռքեր նին բերաննին տանելու՝ մարգրիտը լրւացած ատեննին : Այսպիս աս նախազգուշութիւններուն ու վերակայուններուն արթնութեանը վրայ՝ երբեմն կըլլայ որ, մէկը հնարը կըզոնայ մեծագին մարգրիտ մը կըլլու :

Եթէոր բոլոր սատափներուն կեղեները գուրս կըզգին, մարգրիտը տաշին տակը աւազին վրայ կըմայ : Վասնցմէ խիստ մեծերը զգուշութեամբ կըժողվէն, ու մէկ քանի անզամ մաքուր ջուրով կըլրւան : Վընացածը որ մեծութեամբ ու ազնուութեամբ առջնալու համար : Վս լմբնալէն ետև խիստ պղտիկները կնիկներուն կըլյանձնէն չորցունելու համար : Ետքը անոնք կարգ զատելու համար՝ մէկը մէկու վրայ յարմարած իրեք մաղէ կըմաղեն : Վիճու վերի մաղին մէջը մնացածները սմինչներն են . ու երկրորդին մէջնները երրորդ մաղին մէջններէն խոր են : Վսկէ ետև մէկ քննութիւն մըն ալ կընեն աղէկը ու գէշը իրավմէ զատելու, մարգրիտաներուն ձեխն՝ գոյնին և ուրիշ համբամանքներուն նայելով : Եւ աստեղ տրվան է նշանակել թէ Եւրոպայի մէջ բոլորովին ձերմակ մարգրիտով յարկի է . բայց Սէյլանցիները վարդագոյնը էվլոք յարդի կըհամարին . և հնդկաստանցիք ու արեւելան ուրիշ ազգերը՝ դեղնագոյնը : Վս իրեք գոյներէն՝ ի զատ կըզոնըլին մարգրիտաներ ալ՝ որ երկնապօյն են, կան ալ որ սոկեգոյն և ալքաթագոյն են :

Պարմն Տը Աօէ կըսէ թէ՛՛ Վարգրիտը սատափին հիւանդութիւնն է՝ որ եօթը տարին կըզոյանայ սատափին մէջը . և եթէ մինչեւ եօթը տարի չի բռնըլի անիկա կամ կըմեռնի և կամ կըկորսնցունէ իր մարգրիտարք . երբոր ծովը կատած ըլլայ սատափինէրը շատ նեղութիւն կըքաշեն, ու իրենց պտուղը քիչ կըլլայ : Գուցէ ասանկ վտանգներուն ինքը զինքնին կըքանան, ու իրենց մարգրիտարք կըփսին : Վս խեցապատեան ձուկը ջղային մօրուք մը ունի՞ :

Պատառ . չըշշծ :

Ուրիշները անանկ կըստորագրեն մարդը բիտին զոյանալը : Եւաղի մը հատ կամ անոր նման բան մը մէկ կերպով մը ստուփին խեցիին մէջը կըմանայ, ու խառնանգստութիւն և ցաւ կըզատճառէ դժբաղութ կենդանինին : Բայց իր բաղդր բանելով՝ բնութիւնէ նախապարաստը ված ջրեղին հեղանիւթ մը կայ իր ներսի դին : Վս հեղանիւթովը շարունակ և առատապէս կօծէ ան ձանձրութիւն տրւող գոյացութիւնը որ եկաւ իր տունը մտաւ, մինչեւ որ յետ ժամանակի բոլորովին կըծածկըլի մէկ սոյացութիւնով մը՝ որուն մէջը ամէն իր սուր ծարերը ու անկիւնները կըծածկըլին : Վս դարմանալի յաջողութիւն նովը խղճալի սատափը կազատի իր ցաւէն ու ան անձեւ և անպատիւ աւազին համը պայծառ ու պատուական մարգրիտ կըլլայ : Ասանկ շատ անդամ կըպատահի որ մէկ կըծածկիտ քրիստոնեայ կըլլայ . Վստուած մէկ փորձութիւն մը կըխցիէ անոր վրայ, որ մեծ ցաւով կըտանջէ իր մարմինը կամ իր միտքը : Բայց աստուածային շընորհը կարողութիւն կուտայ ան մարդուն անանկ կառավարելու ան փորձութիւնը, որուն խորտուբար անկիւնները կըզաղին անոր ցաւ տալին . և ան շնորհքը անանկ մեծ ու աղէկ երջանկութիւն մը կըծածկի, որ բնաւ ինքը չէր վայլած տուած : Վնկէ ետև կըսկըսի ինքը փառաւորել գՎստուած, երբեմն իր քաշած չարաչար տառապանքը իր անդ՝ մարգրիտը կըդնէ :

Գիցուք թէ երկու հոգի ամեն գիշեր նոյն ժամանակ անկողին կըմնան քնանալու, բայց անոնցմէ մէկը ամեն առառ 10ին և մէկալը 12ին կարթըննայ : Վասուն տաղին առ երկուքից քրնացած ժամանակներուն տարբերութիւնը 29,220 ժամկընէ . արդեօք որչափ գործ կըկատարէ, և որչափբան կըսորվի մէկ մարդ մը այսափ ժամերուն մէջը :

Վս որ մեռած մարդոց մուժակներուն կըսպասէ, պէտք է որ բոպիկ ոտքով քալէ :

Խօսքի մէջ խոհեմութիւնը ճարտասանութենէ աղէկ է :

Վնկիւն . պուճար :



Մ' է ՞ Պ ա յ լ ա մ ի ն :

Ա Յ տեսակ ջայլամին բարձրութիւնը գլխուն գազաթէն մինչեւ գետինը եօթը ոտքէն մինչեւ ինը ոտք կրնայ չափվել։ Բայց կւնակէն մինչեւ գետինը հաղեւ թէ իրեք կամ չորս ոտք կը չափվի, և իր բարձրութեանը չորս կամ հինգ ոտնաչափ մնացողը իրեն խիստ երկան վիզն է։ Վլուխը պզտիկ է, ու միայն ասդին անդին ցրվածքին մը մազով ծածկած է, ինչպէս որ իր վեզին շատ տեղերն ալ անանկ է։ Վարմինին փետուրները ձունի պէս Ճերմակ են երկան ու կախ, և մէկ քանիներուն ծայրերը սեւ։ Օձեւերը խթաններ ալ ունին. ուրքները մինչեւ վեր մերկ են. ոտքերը ուժովեն՝ և մովթ գոյն մը ունին։ Վարայն Վիրիկէի ու Վրիայի աւաղուտ տաք անապատները առ ջայլամին բնիկ բնակարաններն են։ Վր տեղվանքը ջայլամները երամ երամ կը պարտին այնչափ շատերը մէշտեղով որ երեմն սխալմամբ կը կարծըվի թէ ձիւաւոր զօրքերու գունդեր են։

Ա յս կենդանին ձեին ու բնութեանը մէջ շատ հանգամանքներ կան, որոնցմով մեծապէս կը տարբերի բոլոր թուչնոց տեսակէն։ Կը թուի թէ թուչունները չորքուտանիներուն հետը միացունող բնութեան մեծ շվթային օվերուն մէկն է ջայլամը։ Խրեն շատ ուժով ուժերը՝ աղէկ յարմար են թէ փալչելու և թէ ինքը զինքները պաշտպանելու։ Օձեւերը ու բոլոր ունեցած փետուրները բաւական չեն ինքը գետնեն վերցունելու։ Իր ուղտի վեզի նման վեզը մազով ծածկած է. իր ճայնը խորունկ ու ողքալի բառաչանքի պէս ճայն մըն է, և դաշտերուն մէջը կը ճարակի վայրենի չերուն հետ։

Հարաւային Վիրիկէի ներսի կողմերը ջայլամները շատ վնաս կը հասցունեն արտերուն. երամ երամ անոնց մէջը մըտնալով ցորենին գլուխները. անանկ բոլորովն կաւըրշտըկեն, որ մէկ խիստ մեծ արտի մը մէջ շատ անգամ կը պատահի որ

ջայլամ. ու վէ գուշու։ — Խթան, խնառու։ — Ութք. պալու, պաճու։ — Երամ երամ. ուրեմն։ — Գունդ. ու ուլու։

յարդէն ՚ի զատ ուրիշ բան մը չի մնար թուչունին մարմինը ցորենէն բարձր չէ. ու երբեն ցորենին գլուխները յափշտակելով կուտէ, իր երկան վեզը վար կը ծռէ. անանկ որ քիչ մը հեռուէն չի տեսնը վեր։ Բայց պզտի ծայն մը առածին պէս գլուխը կը վերցունէ, ու փախչելու ճարը կը տեսնայ, արտին տէրը գնտակի մը հասնելու շափ իրեն չի մօտեցած։

Ջայլամը վազած ատենը գոտող ու ամբարտաւան դէմք մը ունի, և մինչեւ անգամ մեծ դժուարութեան մէջ բնաւ այնչափ աշապարել չի ցուցըներ, մանաւանդ երբոր հովը իրեն դէմ չէ։ Օձեւերը շատ աղէկ գործիքներ են փախչելու ատենը իրեն օգնելու. ինչու որ երբ հովը դէպ ՚ի իր փախած կողմը փչէնէ, միշտ կը զարնէ անոնք։ Մը կերպովս վաղած ատենը՝ խիստ արագ վազով ձին չի կրնար իրեն հասնիլ։ Բայց թէ որ օդը տաք ըլլայ՝ ու հովը չըլլայ, կամ թէ դիպուածով թւեւերուն մէկը կորսըն ցուցած ըլլայ, անտենը այնչափ դժուար չէ անոր հասնիլ։

Ջայլամը իր փետուրներուն համար շատ յարգի է, ու Վրաբացիք ջայլամի որաոր դութիւնը մէկ տեսակ մը գիտութեան կարգը անցուցին։ Կը միլի թէ ձիով կորսան անիկա, ու առջի բերանը ձին կամացուկ մը վաղցունելով կը սկըսին։ Ինչու որ եթէ մէկն ՚ի մէկ վրանին վազելու ըլլան, իսկոյն ջայլամը անեւեռոյթ կը լլայ իրենց աչքին։ ու բնաւ կալոր չին ըլլար անոր հասնելու։ Բայց երբոր կամաց կամաց ձիուն արագութիւնը կէ վելցունեն թուչունը մասնաւոր ջանք մը ընենէր փախչելու։ ջայլամը ուղեղ գծիւ չերթար, հապա առաջ մէկ կողմը կերթայ ետքը մէկալ կողմը. ասանկով որսորդները շիտակ դէպ ՚ի յառաջ երթարով պատեհութիւն կունենան շուտով հասնի անոր։ Խիստ շատը քանի մը օրէն կենա գանին ուժը աղէկ մը կը տկարանայ, և անատենը կամ որսորդին վրայ կը դառնայ՝ ու յուահատած կատաղութեամբ կը պատերազմի, և կամ գլուխը կախելով խոնարհարա իր բաղդին կը հնազանդի։ Հատ անգամ ան տեղերուն բնակին ինքը ինքնին պինքնին աս թուչուններուն մէկին մորթին

մէջը կըպահեն , և անսանկով կընան բաւական մօտենալ անոնց :

Ոմանք ջայլամբ թխսել կուտան, և շատերը մէկէն կը մեծց ցունեն. ինչու որ քիչ աշխատութիւնով ընտանի կը լլայ. ու մշամը որ ընտանէնան, քիչ կենդանիներ կը գտնըվին՝ որ անսնց շափ պիտանի ըլլան։
Բայց ի իրենց ձգած ազնիւ փետուրներէն՝ և ածած հաւկիթներէն, բայց ի իրենց մորթէրէն՝ որ լըսապնէրը կաշիլ տեղ կը դորձածէն, և միսէն՝ որ շատուրը պատուական կերակուր կը համարին, երբէմն ձիու տեղ ծառայութիւն ընելու ալ կը գործածվին։

Բնասմբեցած վիճակին մէջը շատ զուարչ
ճալի է տեսնալ թէ ինչպէս արագաշարժ
ասդին անդին կրցաթկւառեն : Երբեմն մաս
նաւանդ օրվան տաք ատենը , տանը ան
կողմը՝ ուր որ արև կայ , ծանր ծանր վեր
ուվար կըքալեն բաց թևերովնին հով տա-
լով իրենց , ու ամէն մէկ դառնանուն կը-
թըսկ թէ՝ իրենց շուքին վըսյ սիրահարե-
լով կրզմայլեն : Տաք կլիմաներուն մէջը
օրվան մեծ մասը թևերնին շարունակ կը-
թըթրցունեն , որպէս թէ յատկապէս ջեր
մութիւնը թէթևեցունելու համար կրնեն :

Ագահութեամբ անխտիր կը կըլէն ամէն
տսակ բաները . զոր օրինակ լաթի կտոր
վմնք , կաշի , փայտ , քար , և : Պարոն Շօ
կըսէթէ , «Օրանի մէջ ջայլամ մը տե-
սայ » որ նոր թափված կապարեայ գնտակ-
ները գետինը ինկածնուն պէս իրարուե-
տեէ տաք տաք կը կըլէր»:

Պարօն Վզամնը՝ որ Փօտօք կը բնակէք,
Նեկէք գետին հարսաւային կողմը՝ վաղղիա-
ցի վաճառականներուն նրանած տեղը, կը
սէ թէ, « Խը կու ջայլամ՝ որոնք երկու
տարիի չափ հնո էին, խիստ զարմանալի
տեսարան մը ցուցըցին իրեն : Մը հսկայ-
ածեւ կենդանիները թէպէտ դեռ մատ-
դաշ էին, բայց գլուխէ լըման մեծցած էին.
անանկ ընտանի էին կըսէ, որ երկու սև
Սփրիկեցի տղաք մեյտեղ կը հէծնային մե-
ծին վրայ : Զայլամը անոնց Տանը ութիւնը
իր վրայ իմացածին պէս կըսկըսէք կրցա-
ծին չափ շուտով վագէլ, և այնչափ ան-
դամ գեղին բօլորնիքը կըսկըտըցնէր

անսննք, որ ուրիշ կերպով հնար չեր կայ նեցունել ան, միայն թէ անցնելու ձամբան խափանելով:

Կամիկա իս այնչափ կըզուաբճացունէր ,
որ կուզէի թէ շատ հեղ ըլլըվէր : Անգամ
մը իրենց ուժը փորձելու համար , մեծ սև
շաքրիկեցին մը հրաման ըրբի որ պղափկին
վրայ հեծնայ , ու երկու հոգի ալ մեծին
վրայ հեծնան : Աս բեռները իրենց ուժին
հետը համեմատելով՝ մեծ ծանրութիւն մը
չեղաւ իրենց : Մրջի բերանը շափաւոր ա-
րագութեամբ սկըսեցին վաղել . բայց եր-
բոր քիչ մը տաքցան՝ թւեւնին պարզե-
ցին՝ որպէս թէ հովանէրելու համար , ու ա-
նանկ արագութեամբ սկըսեցին շարժիլ՝ որ
հազիւ կըսեմնըվէր թէ գետինը կըկրխէ-
ինկոր : Շատ մարդիկ կարելի է թէ երբեմն
տեսած են կաքատին վաղելը , և գիտեն որ
մէկը չի կրնար անոր հետը վաղել . հիմայ
դիւրին է մտածել՝ որ եթէ աս թուշունին
քայլը մեծկակը ըլլար նէ՝ իր արագութիւնը
ալ էվելօք կըշատնար : Վհա ջայլամը կա-
քաւին հետ բարձրատելով ան առաւելու-
թեամբը կըվաղէ . և գիտեմ որ ան ջայ-
լամները որոնց վրայ կըխօսիմկոր , Ինգ-
ղեայի կրկնաներուն մէջը արշաւող ամէնէն
արագ ձին պիտի անցնէին : Շշնարիս է
թէ չէին կրնար այնչափ ատեն դիմանալ ,
որչափ որ ձին կըդիմանայ . բայց անտարա-
կըս ձիւն առած ծամբան անոնք քիչ ա-
տենին մէջը պիտի առնէին : Շատ անգամ
ես աս տեսարանը վայլեցի . որ ջայլամին
ունեցած սքանչնի ուժը մարդուն մոտացը
մէջ կըտպաւորէ , և որ կիմացունէ թէ
ինչպէս օգտակար պիտի ըլլար ան , թէ որ
կարենայինք ձիւ պէս նուածէլ ու կա-
ռավարել անիկա”:

Ընէ որ մէկ մարդ մը ետ նպի իր անցուցած
կեանքին վրայ, և մասձէ թէ ի նչ էր որ ինքը
մեծամեծ նեղութիւններու ու խորունկ թշուա-
ռութիւններու մէջ ձգեց, և ի՞նչ էր որ իր միտքը
բարիէն ետզարձուց, պիտի տեսնայ որ ըստ մեծի
մասին շարերու հետ ընկերութիւն ընկը կամ ան-
մարդոցը հետ կենակցիէն էր, օրոնք Քրիստո-
նէական սկզբունքներն ուղարկէն:

Արկէս : այլ մայդանը . օյտ-հիանու : — Երշաւել .
սէյիդալեք :

Վահանակ աստղերուն վրայ ունեցած

գիտութիւննիս թէպէտ առ վերջն եր կու դարերուս մէջը շատ յառաջացաւ , բայց տակաւին խիստ անկատար է ան : Իրենց տուէպ ստէպ չերելիլը և իրենց շարժ մանը անկարգ ընթացքը զրեթէ անչնարին կընէկոր որ իրենց բնութիւնը անսխալ ստուգենք :

Երբոր չել վարժըլված աչքով դէպ՝ ի վեր երկվան պարզ երկնքը կընայինք , ու ան համար երկնային մարմիններուն մէջը մէկ մը կըտեսնանք , որ իր երկան լուսաւոր պոչովը կըփայլի , ու յառաջ կըվաղէ դէպ՝ ի աշխարհիս կենդրունը , մէկէն՝ ի մէկ դուղալով կանկ կառնենք՝ որպէս թէ գերընական զօրութիւն ունեցող մէկ էակի մը տուջեն ենք : Բայց երբոր աստեղաբաշխի աչքով անոր ետեսէն կեյնանք՝ մինչև որ դայ արեւամերձ ըլլայ , ու անկիա կըքըննէնք՝ մինչև որ աշխարհիս դրութեան վերջին սահմանը համնի , և անկէ ետեւ անհուն դաստարկութեան միջոցին մէջը մոնայ դարերէն ետքը մէյմալ երևալու , անստենը մեր մոտացը մէջ կըտպաւորի ան զօրութիւնը որ կըցաւ ասանկ մարմիններ ստեղծէլ , ու անոնց շարժումը կարգի դնել :

Գիսաւոր աստղերը ուրիշ երկնային մարմիններէն կըտարբերին իրենց երեսութովը ու շարժումովը : Մոնք մոլորական մարմիններ են արտակենդրոն կամ ձուածել շրջաններով . բայց իրենց շրջանները մոլորակներուն ձուածել շրջաններուն պէս չէ՝ որ բոլորակի մօտ ըլլան , հապա շատ երկան են : (Օրինակի համար՝ թէ որ երկանթ թէլէ օղակ մը առնըվի ու դէմաղիմ երկու կողմէն քաղաքական մասնակիութեան մէջ տեղը իշնայ , անստենը պոչը մարմիններ կողմէն մաղերու ձեռվ նուազ լոյս մը կերեայ , և յատկապէս անստենը կըսվի Գիսաւոր աստղ : Երկինքը պարզ ու պայծառ եղած ասենը շատ անդամ գիսաւորին մնակազմ մարմինը պայծառ լոյս մը կըցոլացունէ : Ու որ դիտակով նայվի , խորտութորու և բիծերով լեցուն կերեայ : Խսահակ և թոն կարծէց թէ գիսաւորին պոչը կըպատճառի թէթէ շոգիէ մը , որ արեգակէն ընդունած տարապայման տաքութենէն կելլայ :

Մոնք երկինքին ամէն կողմերը կերեան , և ամէն կողմը կըշարժին :

Գիսաւորները կըճանչըլը իրենց լուսաւոր պոչերէն կամ արծաթափայլ մազերէն , որ միշտ արեւին հակառակ կողմը կըճգին : Երենց պոչերը անանկ թափանց ցիկ են՝ որ ետեւի կողմի հաստատուն աստղերը անսնց մէջէն կըտեսնըվին , և երբեմն երկնից մէջը իսխատ հետու կըտարածին : Քանի որ երկնանան այնչափ կըլայննան երենց վերջն ծայրը . երբեմն պոչերնին մէկ կողմին ծուռ կըլան , երբեմն ալ ճաճանչի պէս կըբաժնըվին : 1744ին երկնայծ գիսաւորը վեց պոչ ունէր , որ քանի մը օր երեցան՝ ու աներեւոյթ եղան : 1823ին երեցածը շատ օրեր երկու պոչ ունէր , որոնց մէկը դէպ՝ ի արեւին կողմն եր , ու մէկալը՝ մէկալ կողմը :

Գիսաւոր աստղերուն երևոյթը կըփոխ փըխի արեւին ու երկիս հետը ունեցած իրենց զիբքերուն նայելով : Ու որ գիսաւորը արեգակին արեւելեան կողմը իշնայ և անկէց հեռունալու ըլլայ նէ , լուսաւոր պոչը մարմինէն առաջ կերթայ , ու անկէց կելլայ . ան հասարակ անունը՝ որ կըսվի Աօրուքուր աստղ : Դարձեալ թէ որ գիսաւորը արեգակին արեւամտեան կողմը ըլլայ՝ ու դէպ՝ ի անոր շարժելու ըլլայ նէ , անստենը պոչը մարմինին ետեսէն կերթայ , և կըսվի Պոչաւոր աստղ : Եւ երբորդ՝ թէ որ արեգակը ու գիսաւորը Ճիշդ մէկ մէկու դէմըլլան , այսինքն՝ թէ որ երկիրս երկու քին մէջ տեղը իշնայ , անստենը պոչը մարմիններ կողմը կիշնայ , ու դիտաւորին չորմէն մաղերու ձեռվ նուազ լոյս մը կերեայ , և յատկապէս անստենը կըսվի Գիսաւոր աստղ : Երկինքը պարզ ու պայծառ եղած ասենը շատ անդամ գիսաւորին մնակազմ մարմինը պայծառ լոյս մը կըցոլացունէ : Ու որ դիտակով նայվի , խորտութորու և բիծերով լեցուն կերեայ : Խսահակ և թոն կարծէց թէ գիսաւորին պոչը կըպատճառի թէթէ շոգիէ մը , որ արեգակէն ընդունած տարապայման տաքութենէն կելլայ :

Գիտութեան լոյսը չի ծագած դարերուն մէջ տղէտ ու մնապաշտ մարդիկ միշտ կը կարծէին թէ գիսաւորները պատեղազմի՝

սովի ու մահտարաժամի կաբագետներ են : Այս կարծիքը մինչև աս օրս տպէտներուն մէջը կայ : Եւ երբոր աս երկնային մարմիններուն մեծութիւնը ու երեսոյթը կը քընսենք , չենք զարմանար՝ որ այսչափ շփոթութիւն պատճառեցին անոնք :

Արժանահաւատ հեղինակներուն վկայութեամբ՝ Քրիստոսին 43 տարի առաջ գիսաւոր մը երեցաւ , որ ցորեկը լոկ աւքով կը տեսնը ըմբէր : Ճիշտ անստենն ալ կեսառոսի մահը պատահեր էր , ու Հռովմայեցիք կարծեցին թէ անիկա անոր կերպարանափոխ հոգին էր կրակով ու վրէժինդրութեամբ զինորպած :

Յամի Տեաւն 1402 գիսաւոր մը երեցաւ ան աստիճանը պայծառութիւնով՝ որ կէսօրին ատենը կը տեսնը ըմբէր :

1465ին մէկ մեծ գիսաւոր մը երեցաւ , որ բոլոր առջե գիսաւորներէն էվել վախս մը տրւաւ ամէնուն : Ինդհանքապէս ամէնն ալ կը հաւատային թէ ան անվնաս լրւաւորը տակնուվրայ պիտի բնէ մեր երկիրը , և թէ դատաստանին օրը եկած հասած է :

1680 ին երեցած գիսաւորը ալ աւելի շփոթութիւն մը պիտի ձգէր , թէ որ գիտութիւնը չի մերկացունէր անիկա իրեն ահարկու զօրութենէն , և պատմութիւնները չի ցուցին իրմէն առաջ եկող գուցողներուն անմեղութիւնը : Այս գիսաւորը ամէն առջիններէն մեծ էր , և իր պոչին տարապայման երկայնութիւնը 96,000,000 մղոն էր : Իր վերջին հեռաւորութիւնը արեգակէն 13,000,000,000 մղոն է , ու շատ որ մօտենայ միայն 524,000 մղոն հեռաւորութիւն ունի արեգակէն : Իր ըջանակին ան մասին վրայ՝ որ խիստ մօտ է արեգակին , մէկ ժամին մէջը սքանչելի արագութեամբ 1,000,000 մղոն տեղ կը վագէ , ու արեգակը մեղի երեցածէն 27,000 անգամ մեծ էր յի վրայէն : Այսկէց կը հետեւի որ՝ արեգակին մեղի տրւած ջերմութենէն 27,000 անգամ աւելի ջերմութիւն ունի :

Խաչակ Կեթոն աս գիսաւորին ջերմութիւնը կրակէն ելած կարմիր տաք երկաթին ջերմութենէն 2000 անգամ էվել ըլ-

լալ հաստատեց արեկին պինտ մօտ եղած ատենը : Եաւ գտաւ թէ իր ջերմութիւնը շատ երկար ատեն պէտք է տեսէլ : Կարծելով թէ երկար չափ մեծ էր , և թէ կրակէն ելած տաք երկաթին պատելէն հարիւր անգամ շուտով պաղելու յատկութիւն ունէր , ցուցուց թէ հինդ հարիւր տարի պէտք էր՝ որ գիսաւորը արեգակէն առաջ ջերմութիւնը կորսընցունէր :

Քանի մը խելացնոր փիլիսոփաներուն արտառոց կարծիքներուն և ափեղցիկեղ խօսքերուն նայելով , աս գիսաւորն էր՝ որ աշխարհս ջրէեղեղով կորսընցուց : Ըստն մէ մէկը և խթըն անունով Խաչակ Կեթոնին բարեկամն էր . բայց ուղելով՝ մարդուս չի յայտնըված բաներն ալ ինքը գիտնայ , փիլիսոփայութեան որոշեալ սահմանէն դուրս երաւ ու յանդինեցաւ ոչ միայն հաստատել թէ դիսաւորները գատաւ պարտեալ հովիներուն բնակիցները կառնէ կը տանի անտանելի ցուրտին ու այսող տուզողով կրակին վերջնի ծայրերը . ու ասմոնի Վանակարողը իր արդարութեան պատմները կը հատուցանէ : Այս կերպ պատմութիւններուն բոլորը անհիմն են . էվելոք կը պատշաճին անոնք աստեղահմայութեան մնութիւնուրուն , քան թէ աստեղաբաշխութեան փորձը ված գիտութեանը :

Երբոր հոչակաւոր փիլիսոփաները մեծ զգուշութեամբ քննելով մեղի կը սեն թէ հիմայ յիշված գիսաւորին հրեղէն պոչը հորիզոնէն մինչև զէնիթը կամ կէտ գագաթանը կը համանէր , ու 1744 ին գիսաւորը անդամ մը վեց պոչ ունէր , ամէն մէկը 6,000,000 մղոն երկան , և անկէ ետև մէկ ուրիշ մը՝ որուն պոչը 40,000,000 մղոն էր կան էր , և երբոր անոնց մոքի տակ չի մտնալու արագութիւնը խորհինք՝ որով կը թուշին Վարեգակնային գրութեան մէջ , ալ կը դադարինք զարմանալէն՝ որ մութ զարերուն մէջը չարագուշակ երկոյթներ կարծը վեցան անոնք :

1811 ին երեցած գեղեցիկ պիտուրը՝ որ նոր աստեններս երեցած գիսաւորներուն պահանջն պայծառուն էր, ընդհանրութէս որ գէտ մարդոցմէ կարծրվեցալ թէ հետևեալ գարունին պատահած պատերազմին կարա պէտն էր : Հատերը զիսեն թէ 1832ին զիսաւորը ինչպէս դող ու սարսափ պատճառեց բոլը աշխարհիս որպէս թէ ողքալի կատարած մը պիտի բերէր անոր վրայ : Այս գիսաւորը այնչափ պիտի մօտենար մեր երկիրին, որ անոր զարնըլելով անիկա աշխարհի դրութենէն դուրս պիտի վուշնտէր : 1832ին Կոյեմբերի 14ին որ արևամերձ պիտի ըլլար, հաշիւ եղաւ որ երկրիս շրջանին վրայէն պիտի անցնէր միայն 18,500 մղոն հետաւորութեամբ : Յայտնի է որ՝ եթէ երկիրս իր շրջանին ան մասին վրայ գտնըլէր անտեհնը գիսաւորին հետ մէկտեղ, մեր մթնոլորտը անոր մը թնոլրափն հետ պիտի խառնըլովէր, և գուցէ աս երկու մարմինները իրարու պիտի դըպէլէին : Սակայն գիսաւորը Հոկտեմբերի 17ին երկրիս շրջանին վրայէն անցաւ Լոյեղնաւորի 8ը աստիճանէն, և երկիրս 32 օրէն ետքը Կոյեմբերի 18 ին նոյն տեղը հասաւ :

Ծաէ որ 32 աւուր ժամերը 68,000ով բազմապատկենք, (որ երկրիս մէկ ժամին մէջը ըրած ընթացքն է,) պիտի գտնանք որ երկիրս 52,000,000 մղոնէն աւելի ետ մնացեր էր գիսաւորէն, երբոր անիկա իր ժամբուն վրայէն անցաւ : Իր խիստ մօտենցած ատենը երկրիս 51,000,000 մղոնի չափ հեռու էր անիկեց : Իր վերջին մօտաւորութիւնը արեգակին՝ 83,000,000 մղոնի չափ էր : Այս գիսաւորը 2460 օրը կըկատարէ իր շրջանը, որ կընէ 6 չ տարիի չափ :

Գիսաւորները իրարմէ շատ կըտարբերին մեծութեամբ, թէպէտ մինչև հիմայ տեսնըլածներուն շատը լուսինէն պղտիկ էն . բայց իրենց չափի հաջիւ որոշված չէ : 1807ին երեցած գիսաւորը 538 մղոն տրամադիմ ունենալ ստուգվեցաւ, և իր պոչը 9,000,000 մղոնէն երկան էր : 1811ին երեցած գիսաւորը լուսինին մեծութեանը չափ էր, և իր պոչը լըման 33,000,000 մղոն երկան էր : Այս գիսաւորին արեգակին հե-

ռաւորութիւնը 99,000,000 մղոն էր, ու երկրէս 142,000,000 մղոնէն աւելի հեռու էր :

Որովհետև գիսաւորները տկար գործողութիւն մը ունին ուրիշ երկնային մարմիններուն վրայ, կըհաստատվի թէ իրենց պարունակած նիւթը շատ քիչ է : Ասիկա կընայ ցուցվել 1454ին երեցած գիսաւորէն, որուն համար կըսվի թէ լուսնի խաւարում պատճառեց, որ շատ մօտեցած պիտի ըլլայ երկրիս . սակայն երկրիս շարժմանը վրայ գեալի ներգործութիւն մը չունեցաւ : 1472ին, և 1760ին երեցած գիսաւորներին ալ շատ մօտեցան երկրիս, բայց իրենց ձգողական գորութիւնը գգալի ներգործութիւն մը չունեցաւ երկրիս շարժմանը վրայ : 1770ին երեցած գիսաւորն ալ լուսնթագին արբանեակներուն շատ մօտեցաւ, բայց բան մը չի կըցաւ ընել անհնց :

Այս մարմինները ո՞ր սահմանները կերթան կըտեսնան, երբոր մեր տեսութենէն կըհետունան . ի՞նչ պատգամով կուզան երբոր նորէն տես կելլան մեր դրութեան կենդրունին կողմելուն . ի՞նչ տարբերութիւն կայ իրենց մարմիններուն ընսական կազմութեանը ու մոլորակնելուն կազմութեանը մէջ . և ի՞նչ հարկաւոր գործ կատարելու համար դրված էն տիեզերքիս մէջ : Ասոնք անանկ հարցմունքներ են՝ որ ընականաբար կըծնանին ամէնուն մտքին մէջը . բայց անոնց պատասխանը տակտին մարդկային հասողութեանը սահմանաւոր կոպարէն դուրս է :

Հայոց աստղեր գոյութեան վեց :

Ավ պայծառ աստղեր, գեղեցիկ աստղեր .

Որ երկնից մէջը դուք կըշողողէք,

Ասանկ ծագելով գիշերէ զիշեր,

Կաղացեմ, ինծի պատմեցէք ի՞նչ էք :

Քընացող երկրին պահապաններն էք .

Երբ անոր վըրայ կըպատէ մութը .

Որ ձեր լուսաւոր գունդովը կըլլէք .

Ուրախու զըստաթ երկինքին տակը .

Դանապարհորդին ճամբուն լցոյս կուտաք .

Երբ լուսին չի կայ՝ ոչ ալ արեգակ .

Ու անոր անչէն անապատին մէջ .

Ճառագայթովիդ առաջնորդ կըլլաք :

Փաղիը լուն աստղեր, գուք ձեր կարդով
Ար բոլոր գիշեր արթուն կը հրակէք,
Ովկեանոնին մէջ մօլորած նաև մը
Երդեօք իր յատուկ ճամբան կը դընէք :

Կը փարիքը լանկոր, չեն պատասխաներ.
Զայնի պակսութիւն կայ մի վերերը.
Ետ արեգները ինչո՞ւ են կեցեր
Աւ չեն նորիքիրկոր պատասխանի մը :

Երդեօք գարունին անուշ զեփիւը,
Երդեօք ամառվան ան սաստիկ տաքը,
Եշնան անձեւը, ձըմեռվան ձունը,
Իրե՞նք կը լորդիկեն . զիտնայի մէջ մը :

Ժաղ պատմեն ինծի որոնք գիրքերէն
Հատ զարմանալի բաներ սորվեցան.
Ժէ ի նչպէս ասոնք հին տահներէն
Կապուտակ երկնից տակը դըրվեցան :

Երժափ գեղեցիկ սիրուն լցուերը,
Ո՞չ սիրոս հատաւ. ի՞նչ պիտի ըլլան.
Չիկա՞ մէկը որ իրիկունները,
Դաս մը տայ ինծի տաղլերուն վրան :

Պատմանիան:

Վկանջ դիր ինծի, միտք առ ամէն բան,
Ո՞ւ հետաքընին մանուկ բանասէր.
Ես քեզի պատմեմ թէ ի նչպէս եղան
Հին առանները հրաշալի բաներ :

Ինչպէս երկինքին կամարին տակը
Եստղերուն գունդը առաջ դըրվեցան.
Ու ան լնդարձակ միջոցին մէջը,
Ինչպէս հոլովել հրամայվեցան :

Են որ ստեղծեց գաշտերուն մէջի
Սանտրուտիկ ծաղկանց իւրաքանչեւը,
Են որ գյացուց անտարին մէջի
Հովանի ընող ծառոց տերեւը,

Են նոյն Վրտուածը իր սքանչելի
Եւ ամենաբաւ զրութիւնովը,
Սէկ խօսքով դըրաւ կարդի կանոնի,
Երկնից կամարին տակի աստղերը :

Ինքը զգեցուց անսնց ամէնը
Պայծառանը շյու ճառագայթներով,
Ինքը հըրամեց որ գիշերները
Են դլսուն-լրայ ծագեն շողալով :

Եանուկ վեր նայէ, ամէն մէկ հատը
Ետ կանմեղներուն որ կը պըլպըլուց,
Սէկ աշխարհ մըն է, կամ արեգակ մը
Ար օդին հեռու տեղերուն լցու տայ :

Գուցէ փառաւոր բընակիչներ կան
Հո՞ն ուր բնաւին մարդ ոտք չի կոխեց,
Եւ ուրախութեամբ կերդեն յաւիտեան,
Են մեծ բաները որ Կատուած գործեց :

Ու ալ գուն աս մեր հեռու աշխարհէն
Օուր տեղը տաղուծ գէպ' ի վեր նայէ.
Հապա ամէն մէկ շողալուն աստղէն,
Կամատութիւնը Եստուծոյ սորվէ :

Այս թողանոնք Տեանը գործքերը
Քու մատղաշ սըրտիդ միշտ սորվեցունեն,
Եւ իրենց անձայն զըոյցներովը,
Իր անհուն սէրքեղի հաղորդեն :

Հնդկանունց առեւտապաշտուին-նը :

Անդկանունց Վանդէսի գետին ակը
Ճունով պատաճ ճամբան դժուար գըտ-
Նըվելու լեւներու մէջէ կելլայ . ու անոլ
մօտերը Գունդուդիրի անունով տեղ մը
կայ, որնոր Հնդկանունցիք Վանդէսը
պաշտոնները սըրպաղան տեղ կըսեպէն,
ու հօն ուխտի երթալը մեծ վարձքերու
արժանաւոր կըհամարին : Եւ իրաւցունէ
թէ որ մինակ դժուարութիւնը մէկ գործ մը
վարձքի արժանի ընէր նէ, աս ճամբարը
դութիւնը անատենը անանի պիտի սեպէ
վէր . ինչու որ միտքէ դուրս է ճամբուն
դժուարութիւնը ու վտանգները լեռնային
երկիրներու մէջէ բոլորովին անկանոն
ճամբաններով, և տեղ տեղ մեծ խոռոչնե-
րով՝ որ յանկարծ սաստիկ անձրեներէ ու
ջուրերուն վաղելէն բացվեր են, ուրիշց
պինտ վարպետ ճանապարհորդը մեծ նէ
դութիւն կըքաշէ անցնելու :

Հնդղիացի պարոն մը Աքինը անուն
աս ճամբուրդութիւնը ըրաւ, և հետեւալ
պատմութիւնը՝ որ ինքը կընէ, Հնդկան
տանցոց սոսկալի արարողութիւններուն
մէկն է :

“ Ես տեղս ամէն կերպ անկարգութիւն-
ները՝ որ մարդուն միտքը կընայ հնարել,
մէյտեղ հաւաքված են . ումանք՝ որ ամիս-
ներով ճամբուրդութիւն ըրին միայն գետին
ջուրէն իրենց շիշէները լեցունելու, աս
սըրպաղան տեղը հասածնուն պէտքոր իրենց
պաշտօնին երեւելի մասն է, մեծ յարգու-
թիւնով երեսի վրայ կիյնան գետին ե-
ղերըները : Աւրիշները՝ մինչեւ կէս մէջ-
քերնին ջուրին մէջը, բոլորովին միտքերը

նին բանի մը չի տալով, իրենց կրօնքին արարողութիւները կատաքելու ետևէ են :

Ոմանք աւ քուրմերուն հրամանովը գետին եզերքը նստած, ու մատներնին սուրբ խոտով մը փաթթած, աւազը կը թրին ու գունտեր կըշինեն՝ որ Վանդէսին ընծայ ընեն իրենց հօրը մեղքերուն թողութեանը համար, և երբոր ան գունտերը պատրաստ են, խորին երկիւղածութեամբ զետը կըձգեն: Ենանկ հաւատք մը ունին գետին ունեցած հրաշագործ զօրութեանը զրայ, որ շատերը յաճախ կըթան հոն ան ծիծաղական դիտաւորութեամբ՝ թէ ինչ որ ինդրեն նէ անկէց՝ պիտի տրվի իրենց: Աէկը տեսայ՝ որ մինչեւ կէս մէջը գետին մէջ կաղացէր անոր, որ մարդարէական հոգի տայ իրեն. ինքը եկեր էր պինա հեռու գեղէ մը աս բանիս համար, ամենւին չի տարակուսելով՝ որ Վանդէս իր ճամշ բորդութեան վարձքը պիտի տայ իրեն: Ենանկ կըհաւատար՝ թէ ինքը մարդարէ մը եղած պիտի դառնայ իր գեղը, ուր բուրը իր գլուխը պիտի դիզվեն իրենց բաղ գը զըուցել տալու, և ասանկով շուտ մը պիտի հարուստնայ: Երբոր աս սրբազն տեղը կըմօտենայի, հեռուեն Ճերմակ հոգիներու գունդ մը տեսայ, որ առջեւիս անտառին մէջէն անցան, ու անյայտ եղան: Ինքրզինքս իրաւացնէ աշխարհէս դուրս տեղ մը կարծեցի, մինչեւ քիչ մըն աւառաջ երթալով մերկ Գէկիներու կարդ մը տեսայ՝ որոնք որ իրենց Ճպնաւորներն են, բոլոր մարմիննին մոխիրով Ճերմակ ցուցած, մէջէրինին չուան մը փաթթած, մաղերսին օձի պէս ոլքարկած ուսերնուն վար կախ թողած, ձեռքերնին շիտակ քովերնին բռնած, ու ամենը մէկ ոտքով ծանր քայելով խորունկ ճայնով մը շարունակ կըկանչէին, Առաջ առաջ առաջ. որ իրենց լեզուովը լուսուած ըսել է: Ենանդէ տեսարանին ահարկութիւնը էլլելցունելու ու բիշ բան մը հարկաւոր ըլլար, բաւական ըլլալով միայն աշխարհէս դուրս ըլլալու արժանաւոր աս մարդոցը ներկայութիւնը. քանզի մէկ մարդ մը թէ որ քիչ մը դիւական երեղթներու կըհաւատայ, յանկարծ ասոնց մէկը ահամնալու ըլլայ նէ անշուշտ անե-

լեռոյթ հոգի մը կարծելով անիկա՞ մէկէն պիտի սարսափի:

Գունդուղիի մէջ շատ մանր խրճթներ կան շինված ուխտաւորներուն համար. և որովհետեւ իրիկունը մօտ էր՝ ու ամպերը մէկուղ կըհաւաքվէին փոթորիկ մը հանելու, ան խրճիթներուն մէկին մէջը գացի: Ենիկա երկան բարակ շինուածք մըն էր, ու վերջին ծայրը անանկ մութ էր՝ որ քանի մը բոպէ բան մը չի կրցի տեսնալ. անկիւնէ մը մումը ուալու ցած ձախ մը լըսեցի, ու դէպ՝ ի ձայնին ելած տեղը յառաջացայ: Աէյմալ մէկը կրակ վասւեց հոն. ու բոցին լոյսը որ ելեսին զարկաւ, անանկ այլանդակ թշուառական երեցաւ ինձի, որ վախնալով ետ կեցայ, ու պէտք էր որ բոլոր քաջութիւնս մէյտեղ ժողվեմ նորէն անոր գառնալու: Աչվըները երեմէն գուրա ցը լուրտէն կըդողքը զարաք: Ուրիշ մէկը չի տեսայ ես՝ որ ասոր պէս երկան ու ոլքրած մազ ունենար: Կուզէի իր հետը խօսիլ, բայց ոչինչ տեղը աշխատեցայ. երեսս նայելու անդամ արժանի չէր սեպէնի իս. ամենւին չէր աւ շարժեր, բայց երբոր պէտք ըլլար կըրմակը վահակը փչել, ուրիշ պլարած լոյսը իր չորցած մարմինին վրայ ցած թելով՝ ինքրզինքս գերեզմանը իջած կըկարծէի: Խմացայ որ ուխտ ըրած հեռու տեղէ եկեր Է անօթութիւնով իր կեանքը վճարելու գունդուղիի մէջ: Շատ Գէնիիներ ուղեր են ասանկ մահուան արժանին ըլլալու, և օրերով ու շաբաթներով առանց կերակուրի անօթի ինկեր են գետին եղերքը: Աակայն քուրմը ինձի հաւտացոց՝ որ անանկ սուրբ տեղը մարդ չի մեռնիր: Ես համբաւը պահելու համար՝ մօտը գտնը ված գեղերուն ընակիները միշտ կըզգուշանան որ մէկը չի մեռնի հոն. ու բռնութեամբ կերակուր կըկերցունեն, կառ թող կուտան որ երթայ ուրիշ տեղ անօթի սատկի:

Աէկ պղտիկ մատուռ մը կայ շինված, որ կըզուցնէ գետին սուրբ ակը. որուն դիմացը կիյնայ անտեղը՝ ուր որ ուխտաւորները ջոկը կըմտնան, ու շեշներնին

Կըլեցունեն : Երբոր աս արարողութիւն ները կըլըմբնայ , ջուրին սրբութեանը վրայ տարակոյս ըըլալու համար շնչէները կըզըմնըվի քուրմին կնիքովը՝ որ իր մատին մատնին է , ու վրան աս խօսքը փորված է . « Դառանդուրնն էլ Պահպատին ջուրը » : Վունց աս զմուռին ծախու առնողները սուրբ չեն սեպեր ջուրը :

9 (Ժառայն ունեցո՞ծ յարակաբեները :

ԲԵՐՈՅՄՊԵՏԱԿ՝ 9 թիւը իրմով՝ կամ ուրիշ միաւոր թըլով մը , ու արտադրեալին երկու թըլանշանները գումար ընեսնէ ինը կըլայ : Օոր օրինակ 9 անդամ 9՝ կընէ 81 . և 8 ու 1 կընէ 9 : Ասոր պէս են ուրիշ միաւոր թիւերն ալ : Եվելթուր իրարու վրայ աս թըլանշանները՝ 1,2,3,4,5, 6,7,8,9 , որոնց ամէնը մէկէն 45 կընէ . և թէ որ աս գումարին թըլանշանները՝ այս ինքն 4 և 5 իրարու վրայ էվելցունես , 9 կընէ :

Բազմապատկէ 9 թիւը միաւոր թիւերով . զոր օրինակ՝ (9,18,27,36,45,54,63,72, 81,) ու արտադրեալներուն բոլորը գումար ըրէ , որ կընէ 405 . աս թիւը երբոր 9ի վրայ բաժնես , անկէց ելած քանորդը 45 կընէ . և թէ բաժաննիին թիւերը ու թէ քանորդին թիւերը իրարու վրայ որ էվելցունես՝ 9 կընէ :

Բազմապատկէ որ և իցէ թիւ կամ 9 թըլով , կամ 9 թըլոյն միաւորով բազմապատկըված արտադրեալներովը , զոր օրինակ սանցմով՝ (18,27,36,45,54,63,72,81 , և թէ արտադրեալները՝ ու թէ արտադրեալներուն թըլանշանները իրարու էվելցուցած 9ի վրայ կըլըմնըվի :

Բազմապատկէ 9 թըլով՝ կամ վերը յիշված ինը թըլոյն արտադրեալներովը հետեւալ միաւորները՝ իրենց կարգովը , 1,2,3,4,5,6,7,8,9 , ու արտադրեալին թըլանըշանները ամէնը նոյն կըլայ բաց ՚ի տասնաւորին տեղէն , որ կըլայ 0 . այսինքն՝ թէ որ 9 թըլով բազմապատկես՝ արտադրեալին թիւերը ամէնը 1 կըլայ (բաց ՚ի տասնաւորին տեղէն որ է 0) . թէ որ 18ով ամէնը 2 կըլայ . թէ որ 27ով՝ ամէնը 3.եւ :

Օրէնու :

1 2 3 4 5 6 7 8 9	1 2 3 4 5 6 7 8 9
9	45
1 1 1 1 1 1 1 0 1	6 1 7 2 8 3 9 4 5
	4 9 3 8 2 7 1 5 6
	5 5 5 5 5 5 5 0 5

Թէ որ բազմապատկելի թիւին մէջէն 8 թըլանշանը վերցունես , անատենը արտադրեալէն ալ 0ն կըլերնայ , ու բոլոր թըլանշանները նոյն կըլայ . ինչպէս .

1 2 3 4 5 6 7 9
2 7

8 6 4 1 9 7 5 3
2 4 6 9 1 3 5 8

3 3 3 3 3 3 3 3

8 թըլանշանը չի ձգած ալ կարելի է արտադրեալն թըլանշանները նոյն բերել առանց 0ի , բայց անատենը բոլոր թըլանշանները կըկնելու է մինչեւ ութը : Կամ 9 թըլանշանն ալ որով բազմապատկութիւնը կըլայ , պէտք է կըկնըվել այսպէս՝ 99 : Եսկէ ետև թէ որ արտադրեալին թըլանշանները ամէնը 1 բերել կուզես , պէտք է որ բազմապատկելի թիւը 99ով բազմապատկես . թէ որ 2 երկու անգամ 99ով . թէ որ 4 չորս անդամ 99ով . և այլն :

Օրէնու :

1 1 2 2 3 3 4 4 5 5 6 6 7 7 8 9	9 9
1 9 8	2

8 9 7 8 6 7 5 6 4 5 3 4 2 3 1 2	1 9 8
1 0 1 0 1 0 1 0 1 0 1 0 1 0 1 0 1	
1 1 2 2 3 3 4 4 5 5 6 6 7 7 8 9	

2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2

1 1 2 2 3 3 4 4 5 5 6 6 7 7 8 9	9 9
3 9 6	4

6 7 3 4 0 0 6 7 3 4 0 0 6 7 3 4	3 9 6
1 0 1 0 1 0 1 0 1 0 1 0 1 0 1 0 1	
3 3 6 7 0 0 3 3 6 7 0 0 3 3 6 7	

4 4

Անդամ ուղարկելու:

ԱՅԻ, ԲԻԴԱՇՅԱՅԻՆ հիւսիսային արևմտեան
կողմերը բնակու ազգերը անկարդ սու-
վորութիւն մը ունին՝ գլուխնին տափակ-
ցունելու: Այէկ տղայ մը ծնածին պէս՝ շու-
տով կը դնեն երկան տաշտաձև օրօրոցի մը
մէջ: Օրօրոցին մէկ ծայրը՝ ուր որ տղին
գլուխը պիտի հանգչի, քիչ մը բարձր է.
տղին ճակատը լաթի մը կտոր կը դնեն վրան
քիչ մը մայր ծառի կեղեներով, ու օրօրու-
ցին երկու կողմի մանր ծակերէն անցուցած
ըրւաններովը ան լաթը ու ծառին կեղեւը
անանկ կը սիմեն խեղչ տղին գլուխը՝ որ
հնար չէ երերցունել: Այս կերպովը կը պա-
հեն տարիէն էվել, և կարծեմ թէ շատ
ցատ տալու բան մը չէ. սակայն տղին գէմ
քը՝ քանի որ աս նեղութեան վիճակին մէջն
է, շատ գէշ կերեայ, և իւ փոքրիկ սե-
ազվըները դուրս ցցված է ծուղակին մէ-
ջը սատկած մուկի ազքի պէս: Երբոր աս
անմարդի սովորութենէն խալքի, գլուխը
կատարեալ տափակցած է, անանկ որ գըլ-
խուն ծայրը կամ գագաթը. քիչ անգամ
կը հանդըալի՝ որ մատ մը հաստութիւն ու-
նենայ. անկից ետքը ամեննեին իր առջե
կըսպակ ձևեն չի դառնար: Մսիկա գեղեց-
կութեան վերջին ծայրը համարված է մէ-
ջէլինին:

Զինաստանի մօտերը քանի մը քաղաք-
ներ կան, որոնց բնակիչներուն ակռաները
անչափ սեէ, որչափ որ ներկարաբութեան
արհեստը կրնայ սեցունել: Ասիկա կը-
նին ներկելով թէ մանչըրուն և թէ աղջիկ-
ներուն ակռաները, երբոր անսնք տաս-
ներկու կամ տամնը տարու կը լան նէ:
Այս ներկելը իրեք կամ չորս օր կը քըշէ. ու
ան մի ջոցին բնաւ բան մը չեն ուաեր՝ ջրե-
ղէն խմելեներէն՝ ի զատ. ինչու որ եթէ
բան մը ծամեն ու կը են, կը լախնան թէ
կը թիւնաւորին՝ ակռաներուն վրայ քսված
թիւնաւոր ներկը կը լելովը: Վմէն մարդ
թէ ազնուական և թէ ասսկական, թէ հա-
լուստ և թէ աղքատ՝ աս անկարդ սովորու-
թիւնը պէտք է յանձն առնել, պատճառե-

լով թէ՝ « Վարդկային բնութեան անվա-
յել բան մըն է ձերմակ ակուա ունենալ
շուներուն ու վիղերուն պէս»:

Գանք որ բարբարոսական սովորու-
թիւնները երբոր կը թեալ ազգերու մէջ
ալ կը մտնայ, արդարե կը զարմացունէ
մարդս: Եւրոպայիք ու Ամերիգայիք թէ
պէտ իրենց տղաքը ծնած ժամանակը չեն
կապկըսիր, որ քնական ձևերնին չի փոխ-
վի, ու բնութիւնը անսնք բատ ամենայնի
բարեձև կը նէ: Սակայն ընդ հակառակը
իրենց չափահաս աղջիկները ու կնիկները
մէջքերնին փայտերով ու զանազան գոր-
ծիքներով անանկ կը սիմեն, որ շունչ առ-
նելու ձար չի մնար: Աստուած մեր կողերը
ստեղծեց վերինները պղտիկ, վարինները
մեծ. ասնք մէջքերնին սխմելով մեծերը
կը պղտիկցունեն, ու պղտիկները կը մեծ-
ցունեն:

Օքառմակ գլուխան:

ԿԱՖՏՈՒԹԵԱՆ սէրը Խալմադիայի կամ
Սառնապատ երկրին հեռաւոր կղջի-
ները բնակող աղջերուն մէջը խիստ կա-
նուի ժամանակէ սկըսեց ծաղկիլ: Երեւելի
ճանապարհորդ մը՝ որ լման ձըմեւ մը Սառ-
նապատ երկիրը կեցաւ, աս հետևեալ
պատմութիւնը կը նէ, որ կը ցուցընէ թէ
ձմեւ իրիկունները ինչպէս կանցունեն
ժամանակինն անտեղի բնակիչները:

« Իրիկուն եղածին պէս բոլոր ընտանիքը
մէկտեղ կը ժողվը վին, տանուտէրը ու տի-
կինը՝ տղաքը ու սպասաւորները. ամէնքն
ալ գործերնին իրենց ձեռքը կառնեն,
մէկէն՝ ի զատ՝ որուն զործը կարգալ է:
թէպէտ տպագրած գիրքեր շատ քիչ ու-
նին, բայց շատերը գեղեցիկ կը գրեն՝ ու
կօրինակին իրենց կղզին անհամար պատ-
մութիւնները: Տանուտէրը՝ կաս մէջեր-
նուն մէկ մեծը շատ անգամ կանկ առնել
կուտայ կարգացողն, ու կարգացվածը
կը մեկնէ, կամ հարցմունքներ կը նէ անոր
վրայ տղոցը ու սպասաւորներուն վարժու-
թիւննը համար: Վս ճամբովը ամէնուն
միտքն ալ ան աստիճանը յառաջացած է,
որ շատ անգամ կը զարմանայի կը սէ աս
պատմութիւնը ընողը, առանց վարժա-
պէտի սորված գեղջուլեկներուն ունեցած

Օրօրոց ունիւն: — Մայր լուս առանցը: — Օռ-
շակ ալուսն է տականը: — Գագաթ լուսն է եր-
կարար արյանը: — Խմիւնաւորի լուսն է նու-

Հմառաթեանը վրայ . ինչու որ անանկնիւ
թերու վրայ կրիուէին՝ որ ուրիշ երկիք
ներու մէջ միայն անոնց միշտ կրյուսանք լը
սէ լը որմնք բոլոր կերպերնուն մէջ գի-
տութեան պարապեր են : Ասանկ զըւսի-
ճալի ու առաքինի կերպով մը սկըսելով իւ-
րենց իրեկունը աս վարժեալ ժողովութզը-
ընդհանրական ազօթքով անիկա կը վեր-
ջացունեն միշտ :

Ա Յ Ա Յ Ա Յ Ե ա հ Ա պ պ ա ղ Պ ա ր ս ի ց թ ա կ Ա պ ա լ ա ղ Պ ա ր ս ի ց թ ա կ
գ ա ւ ո ր ը օ ր մ ը ո ր ս ի ե լ լ ա ր ո վ լ ու ի ր ը ս ո-
պ ա ս ա ւ ո ր ն ե լ ի ն հ ե ռ ո ւ ն ա լ ո վ , հ ո վ ի ւ տ ղ ի
մ ը պ ա տ ա հ ե ց ա ւ ո ր ի ր փ ո ր ը կ ր չ ա լ է ր կ ո ր :
Տ ա գ ա ւ ո ր ը տ ղ ի ն ք ա լ զ ս ա ց ո ւ ս կ լ ա կ ե ց
հ ե տ ը խ օ ս ի լ , և ք ի չ մ ը խ օ ս ա կ ց ո ւ թ ե ն է ն
ե տ ք ը ա ն ա ն կ զ ա ր ն լ ս լ է ց ա ւ ա ն ո ր ս ր ա մ ո ւ
թ ե ա ն ը ո ւ բ ա ն հ ա ս կ ր ն ա լ ո ւ ն , ո ր վ ա ր ժ ա
պ է տ ն ե ր ո ւ յ ա ն ն ձ ն ե ց ա ն ի կ ա ս ո ր ա ղ է կ մ ը
վ ա ր ժ ր վ ի : Հ ո վ ի ւ ը զ ա ր ն ա ն ա լ ի կ ե ր ա լ ո վ
յ ա ս ա ջ ա ց ա ւ ո ւ ս ա մ ո ւ ն ք ի մ է ջ , մ ի ն չ ւ ո ր
վ ա ր մ ա ց ո ւ ց պ ա ր ա ս ա կ ա ն ն է ր ը ո ւ ն ա կ է ի ր
պ ա շ ո ւ պ ա ն ը , ո ր ի ր է ն ա ն ո ւ ն դ լ ա ւ Ա ո ւ
հ ա մ մ է շ ա Վ լ ի պ է յ , և ի շ ա ս ա ն ո ւ թ ի ն է տ շ ւ ա ւ
ի ր ը ո լ ո ր ը ն ս տ ա ն ե ա ց ը վ ա յ Կ ա ղ ա ր պ ա յ ա յ ս
ի ն ի ք ն հ ո գ ա բ ա ր ձ ո ւ ը լ լ ա յ ո ւ : Տ ա գ ա ւ ո ր ը
ե ր կ ո ւ ա ն ս պ ա մ գ ո ւ ս պ ա ն ո ւ թ ի ն ո վ Ա ո ղ ո ւ ն է
ր ո ւ ն խ ր ի կ ե ց ի ն ք ը , ո ւ շ ա ս տ հ ա ւ ն ե ց ա ւ ի ր ը
ը ր ա ծ գ ե ս պ ա մ ո ւ թ ե ա ն գ ո ր ճ ք ե ր ո ւ ն . ի ն չ ո ւ
ո ր ա մ ե ն ե ի ն կ ա շ ա ռ ք չ է լ ի ը ն գ ո ւ ն ե ր , ո ր
ա ս հ ա ս ա ր ա կ բ ա ն մ ը ն է զ ա ր ս ի ց մ է ջ : Ի ր
ա յ ս չ ա փ ի ա զ ը մ ո ն ա լ ո վ լ ո ւ թ հ ն ա մ ի ն ե ր ո ւ զ օ ր ք
մ ը լ ե ր ց ո ւ ց ի ր է ն դ է մ , բ ա յ ց մ է լ լ ը չ է ր հ ա
մ ո ր ճ ա կ ե ր բ ա ն մ ը ա ն ց ն ի լ ո ւ թ է ր ո ւ թ ե ա ն ,
ո ր ա ղ է կ է ա ն ն չ ց ե ր է ր ա ն ո ր հ ա ւ ա ս ա ր մ ո ւ
թ ի ւ ն ը :

Թագաւորին մեռնելէն ետքը Առհամ
մէտին թշնամիները ջանացին՝ որ ինքը իշ-
խանութենէ ձղին Շահ Մալայզին յաջորդը
Ահմած Ահֆիին օրովը, որ ինքը երիտա-
սարդ ըլլալով, զիւրատ միտքը պատկեցաւ
թշնամիներուն խօսքին։ Խագաւորին ան-
ցան թէ՛ Առհամմէտ մեծ ծախքերով
շատ պահպանիներ շիներ է, ու երևելի պա-

լաս մը իրեն համար . և թէ ասոնց ամենը հնար
հնար չէր որ ըներ առանց տէքութեան
գանձարանին՝ կամ հաստրակութեան ստա
կը խալքելու։ Ամիկա ստուգելու համար ,
թաղաւորը հրաման ըրաւ Վուհամմէտին
որ տասնըհինգ օրվան մէջ հաշիւ տայ իւ
բեն : Տայց առ հաւատարիմ ծառան ազա
չեց իր տէքը և եանը որ ետէն օրը թող
գանձարանը հրաման : որ երբոր դնաց ա
մէն բան կատարեալ իր կորդովը գտաւ :
Վնիկց Վուհամմէտին տունը գնաց . ուր
զարմացաւ սէնեալիներան պարզութիւնը
տեսնալով բոլորովին առանց զարդարան
քի : Վերիներուն մէկը մէկ դրու մը տեսն
ալալով որուն վրայ իրեք հատ մեծ կղզաք
զարկած էր , թաղաւորին քովը գնաց ու իւ
մացուց որ առջեւէն անցած ատենը չէր
տեսեր :

Տէրութիւնը հարցուց Առևտմանմէտին՝
թէ ինչ գանձ կար ան սենեակին մէջը , որ
անանի զգուշութեամբ գոյցած է : Առև-
համմէտ պատասխան տըւաւ թէ բոլոր իր
ունեցած ստացուածքը ան սենեակին մէջն
է . և անկէց՝ ի զատ բոլոր բաները արքա-
յինն է : Ետքը սենեակին բանլեքը բերաւ ,
զուտը բացաւ . որուն մէջը ուրիշ բան չի
կար բայց ցուպը , մախաղը , այծի մորթէ
տիկը՝ որուն մէջն որ ջուր կրկեցուներ , իր
փոլը՝ ու հովհանութեան լաթերը , բոլորը
կարգով պատէն կախած : Առևտմանմէտ
թագաւորին զարմանքը տեսնալով՝ սկըսեց
զրուցեանոր իր պատմութիւնը , թէ ինչը
պէս աղքատ հովիւ մըն էր՝ ու ինչպէս
բաղդը բանելով՝ թագաւորին պաշտոն մըն
տաւ . ահ Շպաղին հրամանովը . ու նաև
աղաչեց՝ որ եթէ իր ըրած ծառայութիւնը
աւ հարկաւոր չէնէ , հրաման տայ որ իր
առջի հովհանութեանը զաւեայ : Քայզաւորը
անանի զարնը վեցաւ . Առևտմանմէտին քաջու-
թեանը , որ հանդերձը կուռակէն հանեց՝
ու անոր տըւաւ . ասիկա Պարսից թագա-
ւորներուն մեծ պատիւն է՝ որ կընեն մէկ
հպատակի մը : Առևտմանմէտ իր պաշտօնին
մէջը շատ ժամանակ մնաց , ու նոյն պաշ-
տօնին մէջը մեռաւ . թէպէտ թշնամինելը
կախանատէն իշխանութիւնէ ճռէլ ինքը :

Պրս. ակ: — Փող, գուտակ: — Պալատական. պա-
տուի: — Կաշառք, սույնակ: — Պանդոկ. խան:

Այսուհետեւ :

ՆԵՐԵՑՅՈՒՅՔ քեզմէ ամեն վարժար ու սխակալութեան խորհուրդն է : Այս կարութեան ողբին նոյն ինքը զիւական ողբին է : ուրիշ բան մը չի կայ որ մեզ էվելօք դեմն նմանցանէ , և մէկ բան մը չի կայ որ կարող ըլլայ Քրիստոնէական կրօնքին այնչափ հակառակիլ , որչափ սխակալութիւնը : Թէ որ քու սխակալութիւնը չի յագենայ , քեզ չարաչար պիտի տանջէ հոս : Թէ որ յագենայ ալ էվել ասկէց ետքը : Մէկը չի կայ որ ինքը զիւնքը անանի չարչըլիէ , ինչպէս որ չարաաէր ու սխակալ մօրդը ոց իր բնութեանը մէջէ թոյնը ինքընքին վրայ կրթափէ :

Քրիստոնէական վարդապետութիւնը աս մասին վրայ աս է . “ Քրեգակը քու բարկութեանդ վրայ թող մարը չի մտնայ ” . և աս վարդապետութիւնը իր նիստազրական նշանակութիւնով կրգործածէին Պիւթագորեան վիճականութը . ինչպէս Պլուտարքոս կըսէ , “ Ենանք թէ որ բատահմանը կիրքով մը իրարու նտիսաւական խօսքեր ըստու ըլլային նէ արեգակը մարը չի մը տած իրարու ձեռք կըբանէին , ու անոն ամէն թշնամութիւնները իրենց մէջէն կը մերջացունէին . և ասանկ երկու կողմանէ հաշտվելով բարեկամներ եղած իրարմէ կըպատվէին ” :

Ասիկա իմ միտքս մէկ պատմութիւն մը կըբերէ պատուական մարդու մը վրայով , որ անգամ մը իրեն Քրիստոնէայ եղըօրը վրայ քարիցցեր էր : Բարկութեան կիրքով խօսած ժամանակը մէկ արիշը լուրջով միաբը ինկաւ վերը լիշված Քրիստոնէական կանոնը , ու իրեն ըստ , “ Բարեկամն արել հիմայ մարը կըմտնայ ” : Այս յանդի մանութիւնը բաւական եղաւ , և ան բարկացած մարդը իրքը ծշմարիտ աշակերտ մը չեղ և խոնարհ Ծիսումին , գնաց իր եղը բայցը փնտըուց գտաւ , ու երջանիկ հաշտութիւն մը ըրաւ անոր հետ : Վնիկ ետև զինքը յանդիմանով մարդուն տունը եկաւ չնորհապարա որտով : և ուրախ դէմքով անոր ձեռքը բունեց ու ըստ , “ Ես հիմայ պատրաստ եմ արիշը մարդը կըսէ պատմութիւնը , և անոր հիւրասիրութիւն ցուցուց ու պիտանի խրառներ ու ըստ :

Աղէկ կընանք նմանի թէ ան մարդուն որ անանկ խմաստութեամբ ու սիրով յան զիմանեց իր ընկերը , և թէ անոր որ հեղութեամբ ու խօսաց հութեամբ ընդունեց ան յանդիմանութիւնը :

Հետապնդութեան նը :

ԱՐՅԱՅ Սրբահամ իրեն սովորութեանը պէս իր վրանին զուտը նստէր ու կըսպասէր օտարականները ընդունելու , մէկ ծեր մարդ մը տէսուծ որ մէջքը ծուած իր զաւաղանին վրայ ինալուլ և ծերութեան հասակէն ու երկան ֆամիլութեանէն հունած ըլլալով գէպ՝ ի իրեն կուգարկօր : Ան մարդը հարիւր տարեկան էր . Սրբահամ սիրով ընդունեց անիկա , ոտքերը լրւաց : Կերակուր պատրաստուց , ու նստեցուց որ ուտէ . բայց տեսնալով օր ծերունին առանց աղօթքի ու իր կերակուրին վրայ օքհնութիւն ինչպէտու սկրսեց ուտել հարցուց իրեն թէ ինչու համար երկիրց բատուծոյն պաշտօն չի մատուց : Օերունին պատաշան տըւալ թէ և լու միայն կրտէ կըպաշտեմ և ուրիշ աստուած չիմ ճանճնար ” : Սրբահամ աս պատաշանով առածին պէս իր նախանձաւորութեամբը անանկ բարկացաւ որ ծեր մարդը վրանին դուրս ըրտունու ձգեց որ բոլոր վորձանքները անոր վրայ գան անպատուար վիճակին մէջք : Օերունին վրանէն ելալէն ետքը նստուած կանչեց Արքահամը ու հարցուց անոր թէ ուր է օտարականնը : Սրբահամ պատաշանուն տըւալ թէ և լուրս ձգեցի անիկա , ինչու որ քեզ չի պաշտէրկոր : Պատաշանունց Վուտուած , “ Ձարիւր տարի է որ են կըքաշէիւ կոր անիկա թէօլէտ ինքը իս անպատուեց , և զուն մէկ գէշեր մը չի կըցի՞ր քաշելու որ քեզի նեղութիւն մը չի տըւաւ ” : Վսոր վրայ Սրբահամ ետ դարձուց մարդը կըսէ պատմութիւնը , և անոր հիւրասիրութիւն ցուցուց ու պիտանի խրառներ ուրանով կըթարգմանէր զրագիրը

Բէդ երևելի Վնդղեացին վերջին զոր ծը էր Յոշաննու աւետարանը Վնդղեարէնի թարգմանելը : Իր մեռուծ օրը՝ իրեն հաւատարիմ աշակերտներուն մէկը որ գրագիրի տեղ կըգործածէր , (որովհետեւ ինքը բերնով կըթարգմանէր զրագիրը

կըդրէք .) ըսաւ , “Ոիրելի՛ վարժապետ՝
թարգմանութիւնը լըմբնալու մէկ տուն
մը մնաց” . “Ուրեմն շուտով դրէ” պատաս-
խան տըւաւ թէդ , ու բոլոր իր զօրութիւնը
վրան ժողվելով (մարելու ճրագի մը վեր-
ջին տըւած լոյսին պէս) ան վերջին տունն
ալ ըսաւ ու հոգին աւանդեց : Վատուծոյ
զաւակները անմահ կրման քանի որ իրենց
չայլը գործ մը յանձնեց իրենց երկիրս
վրայ կատարելու . ու մահը՝ ան անողօրմ
գաղանը չի կրնար համանիլ՝ ու անոնք իր
ձանկերուն տակը առնել , մինչև որ աւած
իրենց գործը լըմբնցունեն . և երբոր լը-
մբնցունեն կամքովնին կըմեռնին մետաքսի
որդի նման , որուն խողակը . երբոր լըմբն-
նայ , իրեն աշխատութիւնովը շինած գե-
րեզմանին մէջը հանգիստ կըթաղվի :

Վարդիկ ոչ այնչափ մահէն կըվախնան
որչափ մեռնելին . հոգին ու մարմինին ի-
րարմէ բաժնըվելուն վրայ է՝ որ դրվալով
կըմտածէն , ու չէ թէ անոնց բաժնըվելին
ետքի վիճակին վրայ : Վարդիկ կամ բնաւ
չեն խորհիր՝ մեռնելին ետքը գալու վիճա-
կին վրայ , կամ զիրենք երջանիկ կըսե-
պէն : թէ որ ասանկ ըրլար , թէ որ տես-
նային ասանկ տպլելուն հետևանքը՝ ինչ
պէս որ ըստ մեծի մասին կատրին , չի ալ-
տի շարունակէին ասանկ ապլիլը :

Յոհաննէս ձենորի մը զաւակ էր . ոչ
կատարեալ վարժութիւն ունենալուն հա-
մար արժանի եղաւ Վրիստոսի աշակերտ
ըլլալու , ոչ ալ էր վիճակին պատուակա-
նութեանը համար . հապա մէկ անարդ ար-
հետտի մը գործով պատաղած էր , երբոր
Վրիստոս ինքը ընտրեց իրեն ընկեր ըլ-
լալու : Վար պէս աղքատները ու ստորին
աստիճանի մարդիկ սարտին խորհիլթէ ի-
րենց աղքատութիւնը կամնըւաստութիւնը
արգելք չի կրնար ըլլալ Վատուծոյ շնորհը
ու սէրը վայելելու , թէ որ իրենց վիճա-
կին պահանջած պարտաւորութիւնները ա-
ռանց թունալու կատարեն : Յիսուսի սի-
րելի աշակերտը երբոր իր Ա արդապետին
հետևելու կանչըլեցաւ , գեննեսարէթի
ծովակին մէջը իրեն ուռկանը կըկարկը-
ուէրկոր :

Հայություն ծառաւոյ նը :

Հոռմայեցի ծառայ մը իմանալով որ իր
տէրը կըմիալուենկոր մեռցունելու հա-
մար , գնաց անոր լամերը իր վրան հագաւ
որ ինքը անոր տեղը բռնըվի : Ուստի բըր-
նըրվեցաւ , և իր տէրոջը տեղը մեռաւ :
Տէրն ալ խոջալի ծառային հաւատարմու-
թեանը և իր վրայ ունեցած սիրոյն համար
երախտագիտութեան նշան մը ցուցընելու
համար , անոր անունին պղինձէ արձան մը
շինել տըւաւ ու կանգնեցուց : Ուրեմն
Վրիստոնեաները ինտոր արձան պիտի
կանգնեցունեն Յիսուս Վրիստոսի համար ,
որ երբ յաւիտենական մահուան դատա-
պարտըված մնացեր էինք , ինքը երկինքէն
իջաւ . և մեզ վրկելու համար մեռաւ :
Մէկ աղէկ . մարդու մը համար գուցէ մէկը
մինչև անգամ մեռնիլ համարձակի . ու
անկէց էվելի ուէր հնար չէ ցուցընել՝ որ
մէկ մարդ մը բարեկամին համար իր կեան-
քը զնէ . բայց ահա Վատուծոյ իր սէրը մե-
զը յայտնեց , որ երբ մենք թշնամի էինք ,
Վրիստոս մեզի համար մեռաւ :

Մնոր Վատուծոյ իմաստուե գործողունները չի
կրնար տեսնալերկնից կարգադրուելը մէջ , եղա-
նակներուն փոփոխուելը մէջ , հովերուն և ուրիշ
տարերքներուն գործողուններուն մէջ , ջուրերուն
մակընթացուելու տեղատուելը մէջ , մարդկային
մարմինին կազմուելը մէջ , արունին զարմանալի
կերպով կառավարված զանազան երակներուն մէ-
ջ ըրած շրջանին մէջ , անասուններուն բնական
աղքեցուելը և անոնց կրիցը ու բնաւորուելը մէջ ,
տունկերուն ամելուն և անոնց բազմատեսակի բեր-
քերուն մէջ , ան որ ամէն ասոնց և ուրիշ ասոնց
նման բաններուն մէջը Մծային իմաստուե ստոյգ
տապացոյները չի կրնար տեսնալ , բարոյապէս կոյր
է և արժանի չէ մարդու անուն կրելու .

Հայություն :

Որովհետեւ մէր Շ տեմարանը խոստացաւ եր-
բեմ զանազան ննդիրներ և առաջարկութիւններ
ընել իրեն կարգացողներուն և ան խնդիրներուն
ըուժունքը ուզել անոնցմէ , հիմայ նոյն խոստ-
ունքը կատարել սկըսելու համար մէկ պարզ
խնդիր մը կընէ ոչ թէ ուսումնականներուն որոնց
ամէնը կըյուսանք թէ զիտեն ան , հապա նոր ու-
սումնականնուն հետեւողներուն , հարցունելովթէ ,

Ինչո՞ համար հին առենները սովորութիւն էր պօ-
րագուր և մէլլէնէր բայլ անհաղարդաներուն՝ անեն-
մետայն և մէլլէն առաջ . ինչպէս որ Վրիստոսի լէղով
խոստած գինէ առ զին անհիտ խալք է հանած :